

**Ի ՅՈՒՆ ՀԱՅՐԱՊԵՏԻՆ  
Տ.Տ. ՎԱԶԳԵՆ Ա ԵՐԶԱՆԿԱՅԻՇԱՏԱԿ  
ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ**

ԽՆՆԴԵԱՆ ՀԱՐԻՒՐԱՄԵԱԿ

(1908-2008)

Քսաներորդ դարու երկրորդ կէսին Հայ Եկեղեցին վերջին հարիւրամեակներու ընթացքին առաջին ըլլալով փայլեցաւ բացառիկ յառաջդիմութեամբ, շնորհիւ երշան. Տ.Տ. Վազգէն Ա Ամենայն Հայոց Կարողիկոսին, որ իր անձին հմայլովն ու նուիրումով, իմաստութեամբն ու բարեմոյն նկարագրովն եւ իր դիւանագէտի բարձր կարողութեամբ, իր գահակալութեան 39 տարիներու երկայնին, ղեկավարեց այդ սրբազն հաստատութիւնը զայն առաջնորդելով գէպի խաղաղ, երշանիկ ու շինարար հորիզոններ: Հայ Եկեղեցին եւ հայ ազգը իրենց անցեալի հարազատ դրոշմը ստացան Վազգէն Հայրապետի գահակալութեամբ միանգամ ընդմիշտ:

Տարի մը առաջ այս օրերուն կը նշէին վախճանման հարիւրամեակը Հայոց Հայրիկ Տ.Տ. Մկրտիչ Ա Հայրապետին, որ իր աչքերը կը փակէր Մայր Արոռ Ա. Էջմիածնի մէջ, ու տարի մը ետք աշխարհին կը բանար իր աչքերը նորածին մանուկ մը Ռումինիոյ մայրաքաղաք Պուլքուշի մէջ: 1908 Սեպտեմբեր 20-ին կը ծնէր միամօր որդին Արքահամ Պալճեան եւ Սիրանոյշ Մարգարեան ամոլին ու երեք օր ետք մկրտուելով, Ա. Աւազանէն կը ստանար Լեւոն Կարապետ անունը: Աստուածային

նախախնամութեամբ Խրիմեան Հայրիկ կը մեկնէր, ճամրան բանալով իր ապագայ յաջորդին, որ ուղիղ Հայրիկի վախճանումէն յիսուն տարիներ ետք իր 47 երիտասարդ տարինին, 1955 թուին, արժանաւորապէս պիտի բազմէր Հայոց Հայրապետութեան գերազահ Արոնին:

Առաջին այդ յիսուն տարիները եղան ճակատագրական, ողբերգական եւ հայ ազգին համար փորձանելներով լեցուն տասնամեակներ, որուն ընդմէջէն նորածին մանուկը Ռումանիոյ մէջ անեցաւ, գարգացաւ, համալսարանական բարձր ուսմամբ օժտուեցաւ, Խրիմեան Հայրիկի մասին գրեց իր առաջին մենագրութիւնը, եղաւ հեղինակ շարք մը գիրեբրու որպէս մանկավարժ եւ խանդավառ ուսուցիչ ու մարգիկ, մինչեւ այն ատեն երբ նախախնամութեան կանչը զինը հոգեւորական դառնալու կոչման առաջնորդեց իր 35 տարեկանին, հասուն, գիտուն եւ ինքնավստահ բայլերով:

Այսօր, ի Հայաստան եւ ի սփիւռս աշխարհի անմենացորդ երախտիքով ազգովին կը յիշատակեն Տ.Տ. Վազգէն Ա Երշանկայիշատակ Հայրապետի ծընթեան 100-ամեակը որ իր հոգեւորականի յաջորդ յիսնամեակը՝ 1943էն մինչեւ 1994, նուիրեց Հայաստանեաց

Մայր եկեղեցւոյ, նախ որպէս թեմակալ առաջնորդ Ռումանիոյ եւ Պուլկարիոյ թեմերուն, եւ ապա շուտով որպէս երկարամեայ, շինարար, եւ բազում առաքինութիւններով օծուն Կարողիկոսը Ամենայն Հայոց:

Եթէ իր ծննդեան յաջորդող յիսնամեակը հայոց ցեղասպանութեան, հալածանին, կեղեխումի, Համաշխարհային Ա եւ Բ պատերազմներու, ինչպէս նաև Սովետական կարգերու բռնարարժներու ծանր շղթայ մը եղաւ, Լեւոն Կարապետ Պալնեան, ապա օծեալ Հայրապետը Վազգէն Ա, որպէս իմաստուն դաստիարակ եւ շնորհալի հոգեւորական, եւ այդ շղթային օղակները մէկ առ մէկ ժակելով. այդ նոյն տարիները փոխարինեց յաջորդող յիսնամեակի համբերատար, ազնուական եւ դիւանագէտ հոգեւարականի մը բացառիկ իրագործումներու հոյակապ հանդիսադրութեամբ: Նորընտիր Հայրապետը Հայատան աշխարհի երկնակամարին ներթեւ, Արարատի հայեացքին տակ, եւ ի սփիւու աշխարհի տարածուած իր հոգեւոր զաւակներու կեանքէն ներս գործեց անդադրում, հիացումի եւ պատկառանին մնայուն եւ հարազատ դէմքը դառնալով թէ՛ հայուն, թէ՛ օտարին, անհաւատին ու գեղջուկին հաւասարապէս:

Թող ներուի ինծի յայտնել այստեղ հետեւեալ յուշը: Ճիշդ յիսուն տարիներ առաջ, 1958 թուի նիշդ այս օրերուն Մայր Արոռի մէջ կը նշուէր Ամենայն Հայոց Կարողիկոս Վազգէն Ա.ի ծննդեան յիսնամեակն ու զահակալութեան երրորդ տարեդարձը: Ներկայ էին ժամանակի առաջնորդ սրբազններն ու ականաւոր աշխարհական ներկայացուցիչներ ու մտաւորականներ արտասահմանի ամէն կողմերէն: Հոն անձամբ ներկայ էր նաև երիտասարդ:

Իոգեւորական մը, որ իրաւէր ստացած էր Գերագոյն Հոգեւոր Խորհուրդէն, ու երովայիշէն որպէս տեղւոյն հոգեւոր հովիւը առաջին անգամն ըլլալով Հայրաբնիք ու Ս. Էջմիածին ուխտի կ'երրար խանդավառութեամբ ու ամրող հայոց պատմութիւնը ծրարած իր մտքին ու սրտին մէջ: Հոն Մայր Տաճարին մէջ ան կը ստանար մասնաւոր վարդապետի չորս աստիճանները Վեհափառ Հայրապետին օրինութեամբ: Այսօր արտասահմանէն Մայր Արոռ այցելող հոգեւորականներու շարքին մէջ եղող Զեր այսօրւան բանախոսը կը մնայ միակ վերապրողը որ յիսուն տարի առաջ այցելած ըլլայ Մայր Արոռ Ս. Էջմիածին Վազգէն Կարողիկոսի ծննդեան յիսնամեակին առիթով: Պատմական վկայութիւն մըն է այս եւ վստահ եմ որ պիտի ուզէիք գիտնալ:

1942 թուականին վախճանած էր Ռումանիոյ թեմին առաջնորդը՝ Ցուսիկ Արք. Չոհրապետն: Բոլորին աչքը կեղրոնցած էր երիտասարդ մտաւորական ուսուցչին վրայ, որոնց խնդրանքին ընդառաջելով ու մանաւանդ լսելով ներքին կանչը դէպի Քրիստոս եւ Հայ Եկեղեցի, Լեւոն Կարապետ Պալնեան, Համաշխարհային Բ Պատերազմի արհաւիրքներուն ընդմէջէն, ոմրակոնուած եւ վիրաւոր եւրոպայի ամենավտանգաւոր ու ժանդուած ուղիներով. շոգեկառքի հինգ օրուան գնացքով, անապահով եւ տաճանելի ճամրորդութեամբ, Պուլքեշէն Արքն կը հասնէր՝ ստանալու համար հայ Եկեղեցւոյ հոգեւորականի կարգերը՝ դպրութեան, սարկաւագութեան, ժահանայութեան, եւ վարդապետական զաւագանի մասնաւոր չորս աստիճաններու՝ Ցունաստանի հայոց Առաջնորդ Կարապետ Արք. Մազլրմեանի ձեռամբ, 1943 Սեպտ. 29 եւ 30 օրերուն Արքնիքի Ս. Կարապետ Եկեղեցւոյ մէջ:

Յունահայոց առաջնորդը մերձաւորագոյն եպիսկոպոսն էր որմէ Պալճեան կրնար ծեռնադրութիւն ստանալ: Կարելի է երեւակայել նորընծայ հոգեւորականին անձկութիւնն ու ապագայի նկատմամբ իր գգացած վերապահութիւնն ու անորոշութիւնը ժամանակի խիստ պայմաններուն ներքեւ, պատերազմի եւ համայնավարութեան, ոմբակոծումի եւ հալածանի, որոնք ամենօրեայ իրական պատահմունքներ էին իր աչքին առցեւ եւ որոնք սակայն մեզի համար թերեւս պատմական տեղին կը բուին ըլլալ միայն:

Արտասովոր էր նաև հոգեւորականի մը համար չանցնիլ հոգեւոր կրրարանէ մը եւ ուսանիլ տարերքը հայ եկեղեցւոյ պատմութեան, ծէսին եւ աստուածարանութեան: Այդ անհրաժշտութիւնը զլացուեցաւ ընծայացու Պալճեանին, որ սակայն օժտուած էր հոգերանական եւ փիլիսոփայական, մանկավարժական եւ զրական հասուն եւ անփոխարինելի գիտութիւններով: Այսուհենդեռ, Ռումանիոյ թեմին պահանջը նկատի առնելով, ծեռնադրիչ Կարապետ Մազլրմեան Արք. կանոնական ծեռնադրութեամբ թեկնածուն բարձրացուց երկու օրուան մէջ աշխարհական վիճակն հոգեւորականի՝ տալով նաև անոր վեղար եւ մասնաւոր վարդապետի աստիճանները, ծաղկեայ փիլոն եւ լանջախաչ կրելու իրաւունք, վերակոչելով զինք Վազգէն Վրդ. Պալճեան, իր կատարած բացառիկ այդ ծեռնադրութիւնը ուղղակի ենթարկելով Մայր Արքու Ս. Էջմիածնի շուտափոյք հաւանութեան, ուր չկար Կարողիկոս, կար միայն Ազգընտիր տեղակալը՝ Գէորգ Արք. Չորեքչեան, որուն պիտի յաջորդէր Վազգէն Հայրապետ տասնամեակ մը եսք:

Նորընծայ Վազգէն Վրդ. Պալճեան,

որուն կ'ընկերանար Իզնատիոս բահանայ Քիլիմեան, միասին, դարձեալ պատերազմի արհաւիրքներուն ընդմէջն ապահով կը վերադառնար Պուլբեշ՝ պատրաստ Աստուծոյ օգնականութեամբ վարելու իր պաշտօնը, Սուչավայի Ս. Հանկատար վանին մէջ անցընելով իր ժառանակութիւնը ու հոն մատուցանելով իր անդրանիկ պատարազը:

1945 թուին Տեղակալ Գէորգ Արք. Չորեքչեան, բոնակալ Ստալինէն կը ստանար անկարելի նկատուած շարք մը արտօնութիւններ, եւ Յունիսին արդէն իսկ ուշացած Ազգային-Եկեղեցական ժողովը կը հրաւիրէր ի Մայր Արքո, նախագահութեամբ իր սննդակից եւ դասակից Տանն Կիլիկիոյ մհծանուն Կարողիկոս Գարեգին Ա. Յովսէփեանցի որ Անրիիհասէն յատկապէս Մայր Արքո կը ժամանէր: Աշխարհասփիւու հայ եկեղեցիներու պատգամաւորները, հասնելով Մայր Արքո, միահամուռ Գէորգ Տեղակալ Չորեքչեան Արքեպիսկոպոսը Ամենայն Հայոց Կարողիկոս կ'ընտրէին, որպէս Գէորգ Վեցերորդ, ու Կիլիկիոյ գիտնական Գարեգին Ա. Վեհափառ Հայրապետը անձամբ կ'օծէր զինք:

Հոն էր առաջին անգամն ըլլալով որպէս թեմակալ առաջնորդ նաև Վազգէն Վրդ. Պալճեան, իր առաջին հայեացքը ուղղելու Մայր Տանարին, Արարատին ու Հայրենիքին, ստանալու համար նաև նորընտիր Կարողիկոսէն իրեն յապաղած օրինութիւնը՝ ի ներկայութեան նոյն ինքն Կարապետ Արք. Մազլրմեանի, իր հոգեւոր ծնողին, որ որպէս թեմակալը Յունահայ թեմին կը մասնակցէր ժողովին եւ Հայրապետի օժման: Վազգէն Վրդ. երեք տարիներ ետք, 1948ին, անգամ մը եւս կ'այցելէր Մայր Արքու Մայրագոյն Վարդապետի աստիճանները ստանալու համար Վեհափառ Գէորգ Զ Հայրապետէն, եւ անկէ

միայն երեք տարիներ ետք՝ 1951ին եպիսկոպոսութեան կը բարձրանար որպէս Ռումանիոյ քեմակալ առաջնորդ նոյն Հայրապետի ժեռամք:

Բոնակալ Ստալին մեռած էր 1953ին, ու շնչառապո Հայ եկեղեցին քարմ շունչ մը առնելու պատեհութիւնը կ'ունենար, երբ մանաւանդ Աստուծոյ կամքով Ռումանիոյ առաջնորդ Վազգէն եպս. Պալենան Ամենայն Հայոց Կարողիկոս կ'ընտրուէր 1955 բուի Սեպտ. 30ին գումարուած Ազգային-Եկեղեցական ժողովին կողմէ, ու Հոկտ. 2ին կ'օծուէր ու կը գահակալէր որպէս Վազգէն Ա Մայրագոյն Պատրիարք եւ Կարողիկոս Ամենայն Հայոց ներկայութ եպիսկոպոսներու ժեռամք: Նորքնտիր Հայրապետը անծանօթ մըն էր արտասահմանի հայութեան, սակայն Սովետական իշխանութիւններ զինք յարմար գտած էին որպէս իրենց քեկնածուն, որուն համար ալ Գերագոյն Հոգեւոր Խորհուրդը գործի լծած էր զինք ներքին քեմեր այցի երթալու տօնական եւ այլ առիթներով երեք ամիսներ շարունակ, երեւանէն Թիֆլիս, Կիրովապատէն Լենինական, Ատրակէնանէն Կիրովական, Պուլկարիայէն Ռումանիա, ամէն տեղ ու ամէն հայ եկեղեցիներուն մէջ մէկ առ մէկ պատարագելու եւ բարողելու:

Ամողեալ այդ թեկնածութեան մէջ Աստուծոյ մատը կար, ու հայ եկեղեցին ու ազգը միայն շնորհակալ եւ երախտապարտ կրնային ըլլալ օրուան իշխանութեանց իրենց կատարած նախընտրութեան համար: Ապագան միայն այդ ճշմարտի ցոյց տուաւ մեր եկեղեցիին ու ազգին: Միահամուռ կատարուած բուէարկութեամբ Ա. Գրիգոր Լուսաւորչի գահը կը բարձրանար այլապէս լաւագոյն թեկնածուն՝ Աստուծոյ Ընտրեալը Ն.Ա.Օ.Ս.Ս. Վազգէն Ա Հայրապետը

Ամենայն Հայոց:

Գործունէութեան ընդարձակ, խոպան եւ բազմաշփոր դաշտ մը կը տարածուէր 47 տարեկան երիտասարդ Հայրապետին առջև: Հաւասարակշռութեան բացորդիկ կազմակերպութամբ առջև, կազմակերպութամբ փայլուն միտքով, նուիրումով եւ իրեն յատուկ լաւատեսութեամբ իր յառաջիկայ հայրապետական գործերը հինգամեակներու յաջորդականութեամբ եւ նախապատութեան կարգով լրջորէն եւ հիանալի կերպով դասաւորել զիտցաւ եւ ամէն գործ, սկսած աղօթքով, գտաւ իր յաջորդ ելքը, հնգամեակ առ հնգամեակ, առանց բացառութեան թէ՛ Մայր Արոռէն ներս եւ թէ՛ աշխարհասիւր թեմերէն ներս ուր անձամք տասնէ աւելի Հովուապետական աննախընթաց այցելութիւններ շնորհեց:

Իւրաքանչիւր հինգ տարի գտաւ իր բովանդակալից արդիւնքը ամէն մարզէ ներս, հոգեւոր, վարչական, թեմական, ուսումնական, շինարարական, միջ-եկեղեցական, պետական, միջազգային, գեղագիտական, հրատարակչական, մշակութային, բոլորն ալ հերթական կարգով՝ տարածուած ուրը համահաւասար հնգամեակներու վրայ: Թերեւս Հայրապետը ինք չնկատեց այս կազմակերպեալ յառաջներացը իր սրբազն գործերուն, սակայն եւ այնպէս պատմութեամբ զրաղող մը երախտիքով պիտի գար հաստատելու զայն:

Վազգէն Հայրապետ, ինչպէս ինք սովոր էր ըսել, եղաւ «Հայ եկեղեցւոյ առաջին սպասաւորը», որ իր ընթացքով եւ բազում իրագործումներով մօտեցուց իր ցրուեալ հօտը Ա. Էջմիածնին, ինք անձամք մօտենալով իր հօտին, եւ պատուով ու փառքով ներկայացնելով Հայ եկեղեցին օտար աշխարհին: Դիւանագէտսի իր քաքուն առաքութիւնը գինք դարձուց օրուան մարդը, որ կրցաւ

դժուարին ժամանակներու մէջ ամէն ձեռնարկ յաջողցնել յաչս Խորհրդային իշխանութեանց ու Հայրենի պետութեան: Իրեն նկատմամբ պետական անձերուն ցոյց տուած պատկառանքն ու յարգանքը բնական երեւոյթներ եղան, եւ երբեք բռնազրօսիկ, որովհետեւ Վազգէն Ա գիտէր լսելու եւ խօսելու ժամանակը, զգայուն էր կացութեանց նկատմամբ, եւ խնդրելու ու ստանալու, եւ երբեք չմիրժուելու ակնածանքը կը վայելէր, ամենայն պատշաճութեամբ, անայլ լաւատեսութեամբ, համբերութեամբ եւ հաւատքով:

«զԱստուած փնտոելու իր նանապարհին վրայ Մայր Արոռ Ս. Էջմիածինը գտեր էր», ինչպէս ինք յանախ կ'ըսէր: Յանուն Ս. Էջմիածնի եւ Հայոց Ընդհանրական Հայրապետութեան ու անոր հեղինակութեան, Վազգէն Հայրապետ եղաւ կառուցդ Հայրապետը մեր ժամանակներու: Վաճական համալիրը բոլորովին պայծառակերպուեցաւ՝ շնորհիւ իր մտաւորականի եւ արուեստագէտի բարեմասնութեանց: «Խոնարհւած» իին վանքեր մեծ մասամբ վերանորոգուեցան: Բարերարներ անպակաս եղան, տեսնելով իրական դիտապետը Հայոց որ իր զգուշաւոր իմաստութեամբ կը յառաջդիմէր, քայլ առ քայլ, թէ՛ հոգեւոր եւ թէ՛ շինարար իր ծրագիրներուն մէջ միշտ մնայուն յաջողութիւն արձանագրելով:

Առաջին խկ օրէն, 1956ին, Հայրապետը իմաստութիւնը ունեցաւ յոյլ մը նարտարապետներով յատուկ եւ մնայուն յանձնաժողով մը կազմել, ատենապետութեամբ յայտնի նարտարապետ Վարազդատ Յարութիւնեանի, որ 99 տարեկանին անցեալ տարի կնքեց իր մահկանացուն: Սոյն յանձնախումբը որ աւելի քան 35 տարիներ մնաց Հայրապետի կողմին, հաւատարիմ ու

տաղանդաւոր անձինք բոլորն ալ, յարատեւ աշխատեցան, սկսելով 1957 թուի Վեհարանի ազատագրումէն եւ վերակառումէն, մինչեւ այն օրը՝ 1990 Մարտ 31ին, երբ Վազգէն Ա օրինեց հիմնավարը երեւանի յորեկեանական Մայր Եկեղեցւոյ: Նորակառոյց մայր Եկեղեցւոյ նախագիծը պիտի ըլլար կատարեալ, ու Հայրապետը ինք անձամբ վաւերացնէր նարտարապետ Ստեփան Քիւրքնեանի նախագիծը 1992 Օգոստոս 29ին, իր վախճանումէն նիշդ երկու տարի առաջ, որպէս վերջնական նախագիծ, ներկայացուած աւելի քան 22 այլ յատակագիծներու շարքին:

Հայոց ծերունազարդ Հայրապետը մարգարէաշունչ հետեւեալ խօսերով օրինեց հիմնավարը Հայ Եկեղեցւոյ քրիստոնէութեան Մեծ Դարձի նախօրէին կանգնուելիք Մայր Եկեղեցւոյ հողին վրայ. «Իմ հայեացքը ուղղելով դէպի մօս ապագան, մօս տաս տարի յետոյ, իմ հոգու աչքերով տեսնում եմ այն հոյակապ տանարը որ պիտի բարձրանայ այստեղ, եւ սուրբ խաչը պիտի սլամայ դէպի երկինք: Հաւանարար ես այստեղ չեմ լինելու, բայց գուցէ կը յիշէք ինձ այդ օրը»:

Ինչպէս չյիշել երախտարժան Հայրապետը: Կարելի էր Վազգէն Հայրապետի կատարած ամէն մի գործ «աննախընթաց» նկատել, երբ ականատես կ'ըլլային իր արտասահման կատարած հովուապետական այցելութիւններուն, եւ կամ երբ մենք Մայր Արոռ կ'այցելէինք: Ատղանտեանի եւ Խաղաղականի ավերուն հասնող առաջին Հայրապետը եղաւ ան, եւ յիրաւի քանի մը սերունդներու իրական Հայրապետը զոր տեսնելու բախտը ունեցան անձամբ եւ աշը համբուրելու: Օտար Եկեղեցական պետեր իր օրով միայն սկսան պաշտօնական այցելութիւններ տալ Մայր

Արոռ, որոնց ինք անձամբ այցելեր էր, Վատիկան, Անլիկան եկեղեցւոյ Լամպէրի պալատը, Կ. Պոլսոյ Տիեզերական Ուղղափառ պատրիարքութիւնը, եւ կամ Հնդիկ մարապար եկեղեցւոյ Կարողիկոսարանը, Գահիրէի Ղպտի Ուղղափառ եւ Երովափիոյ Ուղղափառ պատրիարքութիւնները առանձինն, իր արտասահմանան այցելուրեանց ընթացքին, կանոնաւրարար ընդունուելով ամենայն պատշաճուրեամբ ու Հայոց Հայրապետի վայել պատկառամբով թէ՛ հոգեւոր պետքէն եւ թէ՛ մանաւանդ բաղամական դէմքերէն:

Որպէս վարչագէտ Հայրապետ, Վազգէն Կարողիկոս կազմակերպեց վանական կեանքը, քարձրացուց մակարդակը Հոգեւոր Ճեմարանին, հրատարակեց «Էջմիածին» ամսագիրը կանոնաւր կերպով ու կրօնագիտական եւ բանախրական լուրջ ուսումնասիրութիւններով, ձեռնադրեց 65 եպիսկոպոսներ, կատարեց եօրնամեայ վեց Միւունօրնէլներ, գրեց յատուկ կանոնագրութիւն ներքին քեմերուն համար, հաստատեց արտասահմանի եօրք քեմերը՝ Աւտորալիոյ, Պրազիլի, Ուրուկուայի, Գանատայի, Քերմանիոյ, Կերրոնական Ելրոպայի, Զուիցերիոյ, ինչպէս նաև Հայաստանի 1991ի անկախութենէն անմիջապէս ետք հայրենի պատմական քեմերը սկսաւ վերականգնել՝ Գուգարքի, Սիւնիքի, Արագածոտնի, Արմաւիրի, Արցախի եւ Կոտայքի, որոնց իր յաջորդին՝ Գարեգին Ա Երջ. Հայրապետի ձեռքով պաշտօնապէս հոչակուեցան:

Տասնամեակներու ընթացքին Ծինարար Հայրապետը ի հիմանէ կառուցց Վանատունը՝ 1978ին, արտասահմանէն այցելող եկեղեցական եւ աշխարհական հիւրերուն համար. Վերակառուցց Ղազարապատի հին շէնքը՝ 1974ին, Հայկաշէն հայրապետական ա-

մառանոցը Բիւրականի մէջ՝ 1972ին, եւ Գանձատունը Ս. Էջմիածնի մէջ 1982ին, ուր սրբոց մասունքներ, ձեռագիր մատեաններ, կարողիկոսներու հնադարեան զգեստներ եւ սրբազն սպասներ, Գեղարդն ու Լուսաւորչի Աշը ի պահ կը մնան: Հաստատեց նաև Ս. Մահակ եւ Ս. Մեսրոպ ու Ս. Ներսէս Շնորհալի հայրապետական շխանշանները, որոնց իր օրով յատուկ կոնդակներով շնորհարաշխուեցան արժանի անձերուն:

Վազգէն Հայրապետ պատմական ժայլեր եւս առաւ երբ 1962ին ընդառաջելով եկեղեցեաց Համաշխարհային Խորհուրդի հրաւերին, անձամբ Զուիցերիա այցի ելաւ ուր պաշտօնական դիմում ներկայացուց Հայ եկեղեցւոյ անդամակցուրեան համար եկեղեցեաց Խորհուրդին: Նոյն տարուան Օգոստոսին Կեդրոնական Խորհուրդը ընդառաջելով հայրապետական դիմումին Հայաստանեաց եկեղեցին որպէս անդամ ընդունեց եկեղեցիներու Համաշխարհային Խորհուրդէն ներս: Ան յաջորդ տարին, 1963ին Երուսաղէմ մեկնեցաւ առաջին անգամն ըլլալով ու իր հայրապետական հրաւերով համազգային յանձնաժողով մը գումարեց իր նախագահուրեամբ ձեռնարկելու համար Ս. Յարութեան Տաճարի մեծածախս նորոգուրեան, որուն մէկ երրորդը կ'իյնար հայոց պատրիարքուրեան վրայ: Տաճարը վերանորոգուեցաւ ըստ ծրագրի ու լրացաւ իր ժամանակին ի պատի Երուսաղէմի երեք պատրիարքուրեանց, ընդուր եւ հայոց Սրբոց Յակոբեանց պատրիարքութիւնը:

Վազգէն Հայրապետ անգամ մը եւս Երուսաղէմ այցելելով կատարեց քացումը Ժառանգաւորաց Վարժարանի նոր շէնքին, եւ 1968ին յատուկ հրաւերովը Ամերիկայի Արեւելեան Թեմի ա-

ուաշնորդին, Հայրապետը նիւ Եօրք ժամանեց օծելու համար բաղադրի հոյակապ Ա. Վարդան Մայր Տաճարը: Կասկած չկայ որ իր հովուապետական այցելութիւնները աշխարհի չորս ծագերուն՝ Միջին Արեւելք, Եւրոպա, Հնդկաստան, Հիւսիս եւ Հարաւ Ամերիկաներ ու ներքին թեմեր, առաւել եւս վերակենդանացան ու աշխոյժ դարձան իրենց առափելութեան մէջ: Քրիստոսի աւանդն ու հայ ժողովուրդի մշակոյթը Հայրապետի խօսքերուն մէջ փայլեցան ընդմիշտ, զիրար լրացնելով եւ իրարու զօրակից դառնալով:

Վերջին անգամ կարճ այցելութեամբ 1989 Յունուարին նիւ Եօրք ժամանեց Հայոց Վազգէն Ա Երջ. Հայրապետը այս անգամ կսկիծը սրտին երկու ամիս առաջ պատահած Հայաստանի համատարած երկրաշրժի աղէտին հետեւանելով կազմակերպելու համար համազգային հանգանակուրիւն բարձրագոյն մակարդակի վրայ: Եկան հիւսիսէն ու հարաւէն, Եւրոպայէն ու Միջին եւ Մայրագոյն Արեւելքէն ձեռք երկարելու Հայոց Հայրապետին որ իր աղօրքը վերջին անգամ միահամուռ բարձրացուց առ Աստուած Ա. Վարդան Մայր Տաճարին մէջ արցունքը աչքերուն:

Հայ Եկեղեցւոյ միասնականութիւնը Ա. Էջմիածնի հոգեւոր առաջնորդութեան ներքեւ եղաւ ու մնաց Հայրապետին սրտին ու մտքին առանցքը, հակառակ տեղի ունեցած բաժանումներուն եւ հայրապետական բանի մը թեմերու գրաւումներուն Կիլիկիոյ Արռոին կողմէ, որոնց համար անվերջ հրաւելք կար-

դաց սիրոյ եւ կանոնի, իրաւասութեան եւ հեղինակութեան ուղին ցոյց տալով: Վազգէն Հայրապետ մնաց իր բարձրագոյն դիրքին վրայ աներեր, անվարան, վեռակամ եւ միշտ յուսալից մինչեւ իր վախնանը: Մտահոգուեցաւ նաև Երուսաղէմի ներքին խնդիրներով եւ միշտ իր պարտիք նկատեց հսկել եւ ի հարկին միջամտել, ինչպէս պատահեցաւ 1967 թուին երր 23 բանկարժէք ձեռագիրներ յանկարծ անուրդի կը հանուէին Լոնտոնի մէջ: Իր ազդեցիկ ու վնակամ սաստր հասցուց Երուսաղէմ, գտաւ պատասխանատունները, գտաւ նաև ճիշդ անձերը որոնք բննեցին, վնասուց հատուցումը կատարեցին ու փրկեցին ձեռագիրները ստոյգ կորուստէ:

Վազգէն Հայրապետի գերեզմանը կը կննեն անվարան գրելով սա տողերը. Յուսահատիլ չգիտցող եւ բարին կամեցող ու կատարող Հայրապետը եղաւ ան երր 1994 թուի Օգոստոս 18ին, դիմաւորելէ եսք նորանկախ Հայաստանի Հանրապետութիւնը, եւ կատարելէ եսք իր վերջին Անկախութեան Միւնորինէքը 1991 թուին, ստանալէ եսք Հայաստանի Հանրապետութեան Հերոսի պատույ նշանը, որպէս առաջին բաղադրացին նորանկախ Հանրապետութեան, փակեց իր աչքերը առյաւէտ յիս երկարատեւ հիւսնականութիւնը Ա. Էջմիածնի հոգեւոր առաջնորդութեան վերջին շրջանի ամենէն կարկառուն դէմքը, որ իր բազմարդիւն եւ անմնացորդ կեանքը կննեց, խոնջի մտօք կատարելագործելով ամէն ինչ որ իր համոզումովն ու դատողութեամբ արժանի էին կատարուելու ի փառս Աստուծոյ եւ հայ ազգին:

**ԴՊԿ. Տ. ԶԱԻԷՆ  
Ա. ՔՃՆՅ. ԱՐՁՈՒՄԱՆԵԱՆ**